

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### «ԶՈՒԱՐԹՆՈՑ»

ՍԵՊՆԻ մէջ (1930 էջ 241) Հ. Ա. Ղազիկիանի Մի՛ գրեթ այլ գրեցի՛ գործին վրայ գրելու առիթով զիտել տուած էնք սխալ կիրարիկումը ԶՈՒԱՐԹՆՈՑ բառին, բացատրելով թէ ԶՈՒԱՐԹՆՈՑ սեռական հոլովն է Զուարուեֆ ուղղականին, հետևաբար սխալ է սեռական մը կրկին սեռական ընել և ըսել՝ Զուարենոցի:

Մեր այս դիտողութիւնը ապշեցուցեր է Բ. Զուարթունը, որ ԶՈՒԱՐԹՆՈՑ թերթին 10րդ թիւնի մէջ (1930, երես 453) զուր ջանքեր ըթած է գործուած սխալը իրեւ ուղիղ արգարացնելու համար:

Անցնինք խնդրին:

Հայէրէնի մէջ բառերու բարզումներն ու ածանցումները կ'ըլլան քերականական կանոններու համաձայն:

Զուարենոց բառը Զուարուեֆ բառին սեռական հոլովն է, և քերականական կանոնի հակառակ է սեռական մը կրկին սեռական ընել, ինչպէս որ մեծ անզգուշութեամբ կամ անզիտակցօրէն կ'ընեն ավարդանանցի» և աժառանգաւորացի» ըսողներ և զրոյներ ուլ:

Զուարենոց՝ սեռական հոլով յատկացուցիչ մըն է, որ ունի յատկացեալ մը. այդ յատկացեալն է Եկիկիցի բառը, որ զեղչուած է. ամբողջն է՝ Եկիկիցի Զուարենոց. Միւս երկու յատկացուցիչներուն յատկացեալներն ալ զնելով՝ կ'ունենանք, Տօն Վարդանանց (ուղղականը՝ Վարդանանք) կամ Տօն Մերոց Վարդանանց Զօրավարաց. Վարժարան ժառանգաւորաց (ուղղականը՝ Ժառանգաւորք):

Բ. Զուարթունի կը խոստովանի ոսրոյդ ծանօթ եկեղեցին հայկական ոճը թերթարած է իրենց գտնելու այս բառը» (այսինքն՝ «Զուարթնոցը»): Այս խոստովանութիւնը գտնեալ իրաւունք կու տայ մեզի անզամ մըն ալ զիտել տալու թէ «Զուարթնոցը» (իշմածնի մօտիկ ծանօթ եկեղեցին անունը) ընտրած են փոխանակ Մեր Խրահիրը անունին (Տե՛ս Զուարենոց թիւ 1, առաջին երես), առանց զիտնալու թէ Զուարուեֆ բառին սեռական հոլովն է այդ, և ո՛չ թէ իրեւ օրինակ մատնանշուած մաս-

նոց կամ փայտնոց բառերուն պէս ածանց մը:

Արդէն մատնանիշ եղած այս մատնոց և փայտնոց բառերն ալ ցոյց կուտան թէ Բ. Զուարթունի ածանցումի կանոններն ալ չի զիտեր պէտք եղածին չափ:

Հայէրէնի մէջ բազմաթիւ են ածանցիչ մասնիկներ, որոնք բառերուն սկիզբը կամ վերջը դրուելով՝ կը փոխն անոնց իմաստը: Այդ մասնիկներէն են արան, նոց, ուրոնք կը դրուին բառերուն վերջը և կը նշանակեն ևնդ կամ լինդունարան. զոր օրինակ, ժողովարան, ժողովրդանոց, ծածկարան, առանձարան, նուազարան, բժշկանոց, բուժանոց, զարբուժոց, զարբուժ, հոգուացոց, ձմերոց, թաքսոսոց, ևայլն: Դարձեալ, այս անոց, նոց, ոց մասնիկները՝ զործիքի, անօթի, կահկարասիի և ուրիշ իմաստները ալ կուտան բառերուն. զոր օրինակ, կըրկնոց, մեկնոց, զողնոց, թենոց, թիկնոց, օթոց, հովանոց, բազմոց, ծածկոց, վկանոց (վկնոց), ձղանոց, խայթոց, խարտոց, խըլուրոց, կկոց, փքոց, քչոց, կնքոց, կթոց, միոց, յօտոց, ջնջոց, պրկոց, տկնոց, աչոց, զգրոց, զրոց (զուր), ևայլն, թող ուրիշ շատ մը ածանցումները մեր աշխարհիկ լեկոփ մէջ, զոր օրինակ, երկուքնոց, տասնոց, հարիւրնոց (զրամի և տարիքի արժէքներով), փարանոց, ծամոց, փոոց, ջերմոց, կապոց, քամոց, տփոց, շարոց, զարնոց, ևայլն:

Այսպէս նուել Բ. Զուարթունի մատնանիշ ըրած երկու օրինակներէն առաջինը՝ մատնոց, ևնդ կամ բնակարան իմաստ չունի. որովհետեւ մատնուց կը նշանակէ դիրձակի մասնի, այսինքն զործիք մը կամ անօթ մը, բան մը՝ որ չի կրնար օրինակ ըլլաւ Զուարթնոցը: Խսկ փայտնոց կը նշանակէ փայտ գնելու տեղ եւ ո՛չ թէ փայտնոցնէր եղած զիտութեան ճշգութիւնը:

Մատուցիւ Բ. Զուարթուն, իր Զուարենոցը իրեւ ևնդ կամ բնակարան՝ ածանց մը ներկայացնելու համար փոխանակ մատնոցի և փայտնոցի պէս սխալ օրինակներու կըսթնելու՝ աւելի ազնուական զիտք մը բռնած պիտի ըլլար եթէ լինդունէր եղած զիտութեան ճշգութիւնը:

Եթէ պահ մը տեղի տանք և մտիկ ընենք Բ. Զուարթունի թէ իրենք Զուարթունի բառին վերջը ոց մասնիկը զնելով Զուարթուններու բնակարան մը շնած են, այս ալ սխալ է. որովհետեւ Զուարդուն աշ-

ծանցուած բառ մէն է արդէն, Զուարթ+ուն, թուչ+ուն, շարժ+ուն, խօս+ուն, սող+ուն, հւայլն, այնպէս որ եթէ այդ բառին վերջը ոց մասնիկն ալ աւելցնենք՝ պիտի ըլլար Զուարթ+ուն+ոց և ո՛չ թէ Զուարթնոց, որ միշտ սեռական հոլովին է Զուարունից յոզնակի ուղղականին:

Անշուշտ աւելի բանաւոր պիտի ըլլար ըսկ թէ Զուարթ զոյականին վերջը նոց մասնիկը զնելով շինած ենք Զուարթնոցը, իբրև բնակարան Զուարթներու և ո՛չ թէ Զուարթուներու:

Կարծենք թէ շատ պարզ է այս դասը:

Բ. Զուարթունի արտայայտած ապշութիւնը, ինչպէս նաև զայրոյթն ու հեղնանքը այսպիսի բանասիրական և քերականական պարզ խնդրի մը վրայ զրելու ատեն, իը նմանի ինքնահաւան և նպիրատչակերտի մը արտայայտած հոգեբանական վիճուկին, արժանի՞ն ներողամիտ վարժապետի մը ժպիտին:

Ամէն պարագայի մէջ, սակայն, պէտք է գիտնալ որ սրբավայրի մը պէս և սըրբավայրի մը չափ նուիրակա՞ն է զրական ասպարէզն ալ, և հարկ անհրաժեշտ է վարդապետի մը հոգաթափով և երկիւղաձութեամբ մտնել հոն, և ո՛չ թէ աշակերտի մը բռպիկ ոտքերով:

Շատ ցաւալի է որ «Զուարթնոց»ի պէս գրականութեան և գեղարուեստի նուիրուած մէհեանի մը մէջ սրբապղծութիւններ տեղի կ'ունենան հայ երիտասարդներու գրչով, որոնք կը ծաղրին իրենց հայրերուն Աստուածն ու կրօնքը և կրօնքի վերաբերեալ ամէն նուիրականութիւն: Այդ զրական մէհեանի մէջ յրիփիսա կ'ըսին Աստուածոյն, որու հրեշտակներուն (=Զուարթնոց) նուիրուած պատմական, գեղարուեստական, հոյակապ և հայացի շինուածքի մը ճարտարապետական ոճէն ներշնչուելով կամ թելազրուելով ընտրած են Զուարթնոց անունը և զրած՝ «Ճակատին Վրայ», և անրէշսալպային անմենըրեամբ (մինք կը շեղազրենք) մայրուած են» շարք մը կիրքերէ և մոլեսանդութիւններէ, և սըրբազործուած են (եղեր) կրօնքի և բարոյականի նախապաշտարումներէն, անշուշտ, այդպիսի սրբապղծութիւններու (մինք կը շեղազրենք) մայրուած են» շարք մը կիրքերէ և մոլեսանդութիւններէ, և սըրբազործուած են (եղեր) կրօնքի և բարոյականի նախապաշտարումներէն, անշուշտ,

Ասանք, սակայն, անկշիռ հակասութիւններ են, որոնց մէջ իյնալու չէին զեղացիկ գրականութեան նուիրուած երիտասարզ հայ ոյժեր:

Կրօնքը ամէնէն զեղեցիկ իրականութիւնն է որ կը խօսի մարդկային կեանքի պատմութեան մէջ: Ի՞նչ որ կը պաշտեն Բ. Զուարթուններ իրեւ զեղեցիութիւն և զեղարուեստ, ամէնքն ալ ճառագայթումներն են կրօնքին:

Դիտութեամբ թէ անզիտութեամբ, անզամ մը ինկած էք հրեշտականերու (Զուարթնոց) կենդեցին, «հրեշտակային անմեղութեամի» յարգեցէք զայն, և մի՛ սրբապղծէք:

#### ԲԱԲԻԼԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Յաւելուած. — Բ. Զուարթուն, Զուարթնոց սեռականին իրեւ ուղղական կիրարկումը արդարացնելու համար (մոռնալով իր նախապէս ըսածները Զուարթնոցի սեռական ըլլալուն դէմ, մատնցի և փայտնցի օրինակներով), մատնանիշ կ'ընէ զիւղ բառուէն ածանցուած զիւղացի և զեղցուկ բառուրը. նոյնպէս դէմ էն (պէտք էք ըսել՝ դիս) զիւնաց բառը. ինչպէս նաև նորոց կամ նորոց բառերը:

Փութանք զիւել տալ թէ այս բառեր ունէ նշանակութիւն չունին սեռական հուլով «Զուարթնոց»ը արդարացնելու համար իրեւ ուղղական:

Ստուգիւ հայերէնի մէջ կա՞ն սեռական հոլովն շինուած բարդ բառեր. զոր օրինակ, հայր, մայր, եղբայր բառերու սեռականներէն՝ հօրեղբայր, մօրտքոյր, եղրօորդի: Դարձեալ՝ օր, առուր, աւուրց, ուկր, ուկեր, ուկերց, ուկերաց, և այլն: Նոյնպէս ես (ուղղ.), իմ (սեռ.), օրմէ իմ (ուղղ.), իմոյ (սեռ.), ֆո, ֆոյ, ֆոյի, ֆոց: Բայց ասոնք լոնչպէս կրնան օրինակ ըլլալ՝ արդարացնելու սեռական «Զուարթնոց»ի իրեւ ուղղական կիրարկումը:

Իսկ զիւղ (զեւղ կամ զեղ) ուղղական է եւ այի մասնիկով ածանցուելով եղած է զիւղացի կամ զեղացի, որ կը նշանակէ զիւղի պատկանող, զիւղ բնակող, ինչպէս նաղաք բառէն քաղաքացի: Հոս սեռական հոլովի խնդիր չկայ:

Գեղջուկ բառը, այո՛, զիւղի սեռականէն ածանց մըն է ուկ մասնիկով, որ գարձեալ կը նշանակէ զիւղի պատկանող, զիւղացի. մինչ «Զուարթնոց» սեռական է արդէն, և

Բ. Զուարթուն ըստու թէ իրենք «Զուարթուն»ի վրայոց գնելով չինած են «Զուարթունց»ը, մատնոց և փայտնոց բառերուն պէս: Այս առ չեղաւ:

Դիմաց բառը աշխարհաբարի մէջ նոյն է դիմի հետ: Դիմացը խնդրասու բառ մընէ, համազօր գրաբարի առաջի, ընդդիմ, հանդիպ եւ յանդիման նախազրութեանց, որոնք սեռական հուով խնդիր կ'առնեն. առաջի Աստուծոյ, ընդդիմ զանձանալին, հանդիպ գերեզմանին, յանդիման Տաճարին. այս բռնոր նախազրութեանց ահղ աշխարհաբարի մէջ կը զբուխն դիմաց կամ դիմ բառերը:

Ասկէ զատ դիմաց բառը, իրեւ գոյական, դիմի բառին սեռական եւ տրական հուօվն է միանգամայն, որուն բացառականը կ'ըլլայ ի դիմաց եւ կը նշանակէ մէկու մը կորմին. ի դիմաց այս ինչ անձի կամ մարմնի խօսիլ, զրել, գործել:

Թժբախտաբար դիմաց բառն առ իրբեւ սեռական, տրական եւ աննախյոր բացառականը ունեէ նպաստ չ'ընծայիր «Զուարթունց» սեռականին իրբեւ ուղղական կիրարկումին:

Գալով հոգոց կամ հոգոց բառին, ասոնք սեռական հոլով չեն, այլ տրական: Հոգուոցը ազօթքի մը սկսուածին աստղին բառն է. — «Հոգուոցն (նով) հանգուցելոց, Քրիստոս Աստուած, արա՛ հանգիստ և ուղորմութիւն», եւայլն, այսինքն Քրիստոս Աստուած ողորմէ հանգուցեանիրու (մեռածներու) հոգիներուն: Սեռականը հանգուցելոց է, իսկ հոգուոցը՝ տրական:

Ինչպէս որ կը տեսնուի այս լուսաբանութիւններէն, Բ. Զուարթունի մատնանիշը ըրած բռնոր օրինակները իրեն զէմ կը խօսին, և ասոնք կ'ապացուցաննն որ կարելի չէ բռպիկ ոտքերով պտըտիլ նոյն իսկ Քերականութեան Բառազիտական մասին մէջ:

Սեռական և Տրական հոլովերը այնքան նման են իրարու որ գրաբարի մէջ սկսնակ աշակերտներ, եւ երբեմն առ մեծեր, որ բան զիտնալու յաւակնութիւնը ունին, յաճախ կը չփոթեն իրարու հետ:

Բ. Ե.

## ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՐՑԵՐ(\*)

(Հ. Ա. Վազիկեանի ՄԽ ԳԹԵՔ . . .

ԳԹԵՑԵՔ . . . ին առքի)

Հ. Ա. Դ. կը պաշտպանէ հիներէն մընացած լեզուական կարգ մը չքոտիք, որոնք հայ լեզուի ուսումն և ուսուցումը կը զբժուացնեն ժամավաճառոյթ, ձանձրոյթ ու խրտունք պատճառող իրենց անիմաստ ու խրթին ժանրաբեռնումով: Ահա՛, իմ կարծիքով, այն կարգ մը աւելորդ խրթնութիւնները դոր պէտք է հեռացնենք մեր լեզուէն, եթէ կը սիրենք հայերէնն ու հոյմը: —

Ա. Ամռան, ամռանց: — Հ. Ա. Դ. սխալ կը համարէ այս ձեւը և կը պահանջէ որ արմատ բառին ուն բէի փոխուի հետեւալներուն մէջ ըստ հին սովորութեան՝ ամսուած ամրան՝ ամբանոց, ձմեռ՝ ձմրան՝ ձմերանոց, լեռ՝ լերան, զուռ՝ զրան: Բայց ի՞նչ հարկ կայ այսալիսի անիմաստ կանոնի: մը թէ — ոն յանդին քակումի պարագային ուն բէի կը փոխուի, քանի որ հիները այդպէս ըրած են եղեր: Որպէս թէ հիները սիսալական և հակասական չէին: Հազար ինչո՞ւ զրած են նաև. — բեռն՝ բեռնին, բուռն՝ բոին, ծիծեռն՝ ծիծառն, գասն՝ գասնիք՝ զասանց, լեռն՝ լեռանակեցութիւն, ձեռն՝ ձեռք՝ ձեռագիր՝ ձեռաձիր, բենինք՝ բենանց: Արդ՝ ինչո՞ւ հանգութել այս հակասութեան. նախնիք կատարեալ չէին, և լեզուին բարեշրջումը իրենցմով չփերջացաւ. և մենք պէտք չէ յաւերժացնենք իրենց սխալները: Խսկապէս զարմանալի է որ աշխարհաբար գրականութիւն ընելու սկզբունքը ընդունելէ վերջ գեռ նախնեաց չքոտիքովն ու սխալներով կը նախնանձայուղուինք: Չէ՛, ուն երբեմն բէի փոխելու պէտք չկայ. ուն ուաէ և կրնայ միշտ ուա մետու:

Բ. Հեղիկն Հեղիկնական: — Հ. Ա. Դ. կը սէ թէ, միշտ ըստ նախնեաց, հեղէն, աղէտ, պարէն, պատճէն, ամէն, հայերէն, Բարգէն, Ներսէս, Մովսէս, Խորայէլ, Միքայէլ բառերուն և զիրը պէտք է եղի փոխենք հեղիկնական, աղետաւոր, հայերէնի, պարէնաւորել, պատճենի, ամէնէն, հայերէնագէտ, Բարգէնի, Ներսէսի, Մովսէսի, Խորայէլի, Միքայէլի, ամենասուրբ

(\*) Տես ՄԻՊԸ, 1931 Փետրվար, երես 52: